

վտարելով՝ մարսելի լնել զանոնք ձեզ՝ ձեր խոհանոցին ընտափը համեմերովը։

Ահա ուրեմն իմ ըսելիքներս, այսուհետեւ ընթերցող և ողջամիտ հասարակութեան կ'իյնայ՝ զատաստանը կտրել. բայց վիրշացընելով յօդուած չնորհակալութիւնս կը յայտնեմ նաև Պ. Կ. Թողէկոյի՝ Արեւելք պատուական օրաթիրթին մէջ՝ որ այս վերջին տողերը գրելու ատենս ձեռքս հասաւ՝ Մեր թնաւաղատները վերնապով գրած յօդուածին համար. նոյնպէս ամէն անոնց՝ որոնք ջանացին պաշտպան հասդիմանալ արդարութեան՝ խօսքով կամ գրով։

Հ. Ա. Դ. Ա. Խ. Ա. Խ.



## ՍԱԳՆԻՍԱԿԱՆ ԲՈՒՆ HYGNOTISME

(Տար. տիս էջ 284)

**Ս**ականն զգացողութեան տէր եղող ենթակայից մէջ յայտնապէս կը զասուին անոնք՝ որ քնածին գոտիներու առանձնայատելիքներ ունին մասնաւոր կերպով<sup>1</sup>: Տարակայու չկայ՝ որ ասոնք ալ հակառակ իրենց կամաց կը քնանան անոնց ձեռքով՝ որոնք սովորաբար կը քնացընեն զիրենք. Ե հիւանդանոցներու մէջ եղած ամէնորեայ փորձերն առաւելան հանդերձ կը հաւաստեն զայն։ — Ասոնց մասին կարեւոր խնդիր մը միայն կրնայ ծագիլ, այսինքն, քնածին գոտի ունեցողներն կը քնանան ի հարկէ և յան-

կարծ, եթէ անոնց այդ զօտիներուն վրայ ճնշէ ոչ զիրենք սովորաբար քնացընողն, այլ որ և է այլ մազնիսացուցիչ կամ մարդ մը։

Այս խնդրոյս լուծումն, իրաւամբ կը զրէ Փիլորը իրեն զատախօսութեանց միոյն մէջ<sup>2</sup>, կրնայ արուիլ միայն պատահական զիտողութեանց ձեռքով՝ որոնք կատարաւած ըլլան յանկարծական եղած հանգամանաց մէջ, յորս մնան չզանուիրն այնպիսի տնձինք որը կրնան ազգեցութիւն մ'ընել հիւանդաց երեւակայութեան վրայ. — Այս, կը յաելու նա, իրողութիւն կամ դէպը մը միայն փեմօն՝ որ կրնայ ունենալ այս ամէն պահանջուած պայմանները. թէպէտ և այլ ալ բացարձակապէս ստուգուած չէ։

Փիլորը իւր վերոյիշեալ զատախօսութեան մէջ կը պատէ զարմանալի գէպը մը, և կը յաելու այսպիսի խորհրդածութիւն մը. «Այս զէպը ունար է մեր մտադրութիւնը արթնցնէ ըմբռնելու համար՝ թէ կարելի է մնացնութեամբ քնացընել մի քանի տեսուակ հիւանդները առանց իրենց իմանալուն կամ ուզելուն, անոնց քնածին զօտիները ճնշելով՝ միայն<sup>3</sup>»։

Եւ յիրաւի զիտաց ուշադրութիւնն կեզ զրժնացաւ այս կարեւոր կէտին. — Ե սկան զիտողութիւններ ու քննութիւններ. տօրդ. Քրօք (որդին) Պրիւսէլէ, կարծեց թէ պիտի կարեւայ լուծել այս խնդիրը վճռաբար : Այս սոյն սա Քրօք՝ իւր ծառայից միոյն վրայ մի քանի անզամ փորձը ըրաւ՝ քնածին զօտիները ճնշելով, և սա անմիջապէս քնացաւ. Ե ասէ հետեւոց՝ թէ «քնածին գոտիներուն մնչումն կրնայ քնացընել անձ մը՝ հակառակ իւր կամաց»։

Բայց թուի թէ Քրօք աճապարեց այս վիճոր տալու, մնանալով Փիլորյի խորհրդածութիւնը, որ կը զրէ<sup>5</sup>. «Ապահովակն պատասխանելու համար այս խնդրոյս, բժշկաւան մէջ կատարուած փորձերն արենք մը չունին. Վասն զի, ուսանողաց կամ բժը-

1. Տես վերաբոյն։

2. *Leçons cliniques, etc.*, t. II. p. 415.

3. Վերաբէկալ մատեան. նոյն էջ։

4. *Revue de l'hypnotisme et de la psychologie physiologique*, n.<sup>o</sup> de juin, 1893.

5. Վերաբէկալ մատեան. նոյն էջ։

կաց ներկայութիւնն՝ սրբ քնացուցեր են այդ հիւանդները, կամ հիւանդաց ըմբռնումն՝ թէ անոնք կարող են զիրենք քնացընելու, յոյժ երկրայիլ կընեն առաջ եկած արգամիլը»։ — Զենք ըսեր թէ Պրիսուլի բժշկին փորձն բացարձակ արմէք մը չանի, այլ թէ Փիդրըի անդրադարձութիւնն չի ներեր՝ որ այդ փորձին մէջ ապացուցական արմէք կամ զօրովիւն մը նկատենք, ինչ որ ինքն Քրօք կընծայէ իր փորձին։

Կարելի է զիւրաւ ըրմոնել և ընդունիլ թէ յաճախ մագնիսացեալ անձինք, և քիչ շատ հիւանդը և տկարը, հակառակ իրենց կամաց կարենան մագնիսական քնոյ ենթարկուիլ։ Բայց անըմբռնելին անշուշտ և անընդունելին այս է որ մագնիսութեան երբեք չենթարկուող մը, ողջ ասող և բարեկազմ անձ մը կարենայ քնանալ մագնիսութեանը։ Հակառակ իրեն կամաց ։ Եւ այս երկրորդ կէտով կ'արգարանան ստուգի Պրէսի և Պէրոնայի վերոյիշեալ առողերն։

Սակայն այս մասին մէջ եւս զին տալին առաջ՝ կը կանինենց հետեւեալ զանազանութիւնը զնելու, այն անձինք, որոց համար կ'ըսենք թէ երբեք մագնիսական քնոյ չեն ենթարկուած, և թէ ողջ ասող ու բարեկազմ են, և որը գրեթէ երդուցներ են՝ որ բնաւ թոյլ շտան զիրենք քնացընելու, ասոնք, կը-սենք, մագնիսացընողին փորձերան իրենք զիրենք կամ կ'ենթարկեն և կամ ոչ։ Եւ յիշրափ, կրկին ենթադրութիւն կարելի է ընել. այսինքն, կրկին մարդ մը ըսել. « Զեմու ուզեր կրբեք քնանալ ո՛ր և ե անձի ձեռքով. և այս մասին ապահով ըլլալու համար, մագնիսացընողին հետու կը կենամ և կը զզուշանամ»։ — Կամ, « Ես իմ անձին վրայ վստահ եմ. եթէ չուզեմ, ինչ որ ալ ընեն, բնաւ պիտի շընանամ. մագնիսացուր զիս և սորդէ որ կարելի չէ քնացընել զօր հակառակ իրեն կամաց»։ — Այս երկու զէպը կրկին հանդիպիլ, և իրօք ալ կը պատահին։

Նախ խօսինք անսոնց վրայ՝ որը չեն ուզեր քնանալ, բայց յանձն կ'առնուն մագնիսացնողի փորձերուն ենթարկուիլ։

Մասյդ Է որ այսպիսեած կը պատահէ յաճախ այն՝ ինչ որ կը հանդիպի մարդու

մը՝ որ չուզեր գինովալ, բայց յանձն կ'առնուն իմ քաւաթ այն մատնիչ զիսիքն, որոն չեն կրնար միշտ յաղթական կերպով ընդդիմանալ նոյն խսկ ամենէն զօրուոր վլուխներն, « Երբեմն թելագրութիւնն, ժամանակակից նշանաւոր մագնիսացընող մը կը գրէ, յոյժ արագութեամբ կ'աղջէ, յանհարծակի, և հիանալի զիւրութեամբ մը կը տիրէ երեւակայութեան վրայ։ Մի քանի վէարերու մէջ կը բաւէ քանի մը երկվայրկեան, երբեք չմագնիսացած մարդ մը՝ պանուճապատանքի պէս ընելու՝ որ կամբը չուսնի – Willenlose Puppe – ուրիշ մարդու մը ձեռքը. Եւ զիտած ալ եմ՝ որ զարմանալիք հակարգութեամբ մը, անոնց՝ որ աւելի ախորմով մը կը ծաղրեն մագնիսութիւնը, և մեծագոյն շատաչով մը կը պնդեն՝ թէ ոչ ոք զիրենք կրնայ քնացընել, յաճախ զիւրագոյն կերպով և արագագոյն կը քնանան հանդերձ իրենց ամէն հնողիմւթեամբ<sup>1</sup>։

Հայտէն հայնի հետեւեալ փորձն ակն յայտնի կը ցուցընէ՝ թէ ամենազօրաւոր և աւելի անձինք անզամ չեն կրնար մագնիսութեան փորձերուն ընդդիմանալ։ Օր մը պիտի քնացընէր գերմանացի զինուորաց խումբ մը իրենց զօրապետաց առջեւ, որք խստի պատուիրեր կին զինուորաց չպիշանիլ քնոյ ։ Եր կարծուէր թէ փորձն անյաջող պիտի ըլլայ։ Սակայն, հանդերձ զօրապետաց խիստ հրամանովն և զինուորաց մեծ ջանրավ արթուն կենամբւ՝ քաջ զօրականը ուժաթափ եղան և քնացան<sup>2</sup>։

Ուրիշն կան սմանց՝ որ մագնիսացընողի փորձերուն իրենք զիրենք ենթարկելով, թէ պէս և հստատուն կամք ունին չընանալու, կը քնանան հանդերձ ամենայն քնդիմութեամբն քնանալու և իրենց քաջառողջութեամբն։

Բայց արգեօք անոնք որ չեն ուզեր քնանալ, բայց միանգամայն մագնիսացուցչաց ձեռքը չեն յանձներ իրենք զիրենք, ասոնք ալ զախնալու բան մոռնին։

Այս մասին մէջ ալ յորում կարծես թէ

1. D.r Forel, *Der Hypnotismus*, etc. p. 35.


2. D.r Noll, *Der Hypnotismus*, p. 53.

պէտք էր պատասխանել՝ թէ այդպիսիք վախինալու բան չունին, հարկ է վճռական պատասխանէն առաջ նորհրդածել. վասն զի, զոցէ յայսմ եւս ինդիքը ամփոփելու պատճաններ պիտի ունենանք: Եւ յիրափի, աւասիկ Ալփերս Մօլի տողերն՝ որք կատարեալ վատահութիւն չեն կրնար տալ վերցիշեալ անձանց:

«Փուի թէ, կ'ըսէ, կրնամ պնդել որ ումանց ճշմարիտ և ճիշտ հնազանդութեան վարժեաց, մագնիսական քնոյ մէջ պիտի ինան հակառակի իրենց կամաց, եթէ անձնց իշխանութեամբ մը հրամայուի թէ պիտի քնանան: Սակայն կը համարիմ թէ այսպիսի գէպը յաճախ չի հանդիպիր<sup>1</sup>»:

Արդ որչաք ալ ոչ յաճախ, բայց կրնայ հանդիպի այս գէպն եւս: Ալ. Մօլ, որոյ գիտութիւնն ու փորձն մեծ են մագնիսութեան ասպարիզին մէջ, աներկիւդ կը հառտատէ զայդ, ուստի հարկ է կարեւորութիւն տալ անոր:

Դիետ աւելին կը տեսնենք յաջորդաբար: Հարայարելի Հ. Ա. ՍԼՅԵԱՆ



## ԵՐԱՋԷՏՈՒԱՓԻՒՆ ՇՈՒԽՆԻ

Ե՞րա՞ծ մի էն և սիրահարդ ողբերդական վիշերներու, թէ պիտի այնքան մեծ պիտակ տրկար մըտանց մէջ, Դաշնամուրք լուռ կ'որաք քու մատերը մուսական եւ նուազը սրգաւոր կ'որաց տնուոր դաշնակիւրք:

Դաշնակութիւններ կորուս իւր կատաղի Եղիկար Փոյն, Եւ մեղենեաց ովկիանն իւր մեծագոյն ալբրտ: Ո՛ւ լընցու: — Մարեսա տիրուոր երդոց արեգակն: Այլ եւս աշխարք ողբալու Եղիկար պիտի շունենայ:

Գու նուազգ մըշաց տաւազին և մուսական պարեր է, Երկն եցաման և զայրոցի և՝ պատութեան օրների է: Եւ ժառացած կատաղ ձիւու սուր իրինչիւնըն անցամ Գու անզուսաց սրիդ ձայնն նուազ սէց է և հորարա: Անան գունաւոր արեւեկու իւրանտաքին ծանրութիւն, Մեռելական զամբարանց տուրաց խնաւ ու ճշեցոց, Անոյ Ենթական որով հրուու ու պայտի կոյս աղջիկ, Երբ ամսոց ցոյցավառ ուղենենքն ու սիրուեք.

1. Der Hypnotismus, p. 33:

Դոքընդագի յամառ նազը հրաժախաւոր կրաւանդին Զայդ անդապար չարչապելով երբ նա խորի ապադայն, Անպատամել տառապանցը պարիպայիմ որ կը քանուէ Ակուաներն, անինդով սէրն որ օրնեն կը տեղաշար:

Բարկ ու կծու նողին նոտը, երբ թափին տարափներ, Խորութիւն երեկոյնեան երբ փողերը կը հընէն, Նուգաւոր ծաղիներու բուրում անոյց վլուանգաւոր, Տաղեստներն նոգույն մարնոյ զէմ կուռած պանուն,

Այս ամենը, գալարումներ մըտաւոր և մարմոն ցաւ, Այս գատկերներ, աղազակներ, այս բորսումներ, այս (աստափ)

Այս ամենց, եւ կը գտնեն խոր յատակը հուազին Ու համակուած և սիրով, տառապանց ու սոսկումով:

Բու պէրէսինու խորութիւն և լինական երգերուագ, Ու զեղումներն են սրբով մը անհնապէս վիրաւոր, Ես կ'ինակամ լիներու երգն, Ծացիկուր ձարձատիւն:

Հայ կ'ընկըրմին հանդարտորէն և անին կ'ենեն սար (ասմագ:

Բու նուռագը կըրցաւ երգել նովի շունչն ու մանու (ըստախն),

Տաղականի, տարակոյսի, Խըզէի խայթի կըրճառութ:

Եւ ուս միայն կըրցը գըտնեն այս մանասն խազերը Ու մանուոյ մը խուզ հենցակին արժանեք նոնիկերել:

Խազերու տարօրինակ և վէտվէտոյ շարքին վրայ,

Եղանակներ կ' զուացնեն մոլեզին և մըրկալից Երե ուս կը միաւունու սըստաշրմը դաշանին հետ, կը մերմանայ, կը նըրքանոյ ստարտեացը հաշակն:

Չուարթ սըստամ, թէ խազադ թէ անձկութան մէջ (անձուն),

Մէշտ ունկնդիր է Նոդի հանդիսաւոր եղանակացը, Զի կը գտնեն կերպամի զաշնկութեանորդ մէջէն Երենուներ, Ենիշեաներն եղայրայրական սիրոյ ձայններ:

Աւաց, ուս մեռար, ով պիտի զարնէ տաւիդու:

Դուք շինուու արուեստագեաց՝ յունից ոչ կեանի ոչ (շրմանմին): Զէք հասկնար ուուք թէ որքան, այս մեռանուն Հնիւն (ախաւուր):

Հնիւնը սիփած ու շընչած է իւր ցաւերու խոր յատակը:

Թարգմ. Կ. ԿՈԹՈՂ. ՄՈՒՐԻ ՈՈՂԱՆԱ

6 Ցունաւոր 1900:

## ՄԱՍԻՒ

շաբաթաթերթ ազգային, գրական, քաղաքական և գիտական: Արտօնատէր՝ Կ. Վ. Խթիլի Ենեն: Խմբագիր՝ Տնօրին՝ Տիգրան Արփիարեան: Տարեկան բաժանորդագին 12 ֆրանք, թրլ-թափարի ծախըր միասին:

Հասցէ կ. Պօլիս, Ղալարիա: Նորտառունկան խան: